


ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ ՄԻՋԱՑՆԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆՑ

ԳՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍՏԻՎՈՒՄ — թիվ 1



ՍԵՐՄԱԱՑՈՒՆԵՐՈՒ
ԸՆՏՐՈՒԹԵՆԵՆ ՍՊԱՍՈՒԱԾ
ՕԳՈՒՏԵՐԸ

ՊԱՏՐԱՍՏԵՑ

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԲԱՆԵԱՆ

Գիւղանեան-Տեսուց Միացեալ Բնիկեանից
Կիդիկիոյ ուղանեակի վարժուանոց



ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

ՀԱՅՈՅ ԿԱՆԱԿ ՊՐԵՖԵՐԵՆՑԻ

0.0.0.0.0.0.0.0.0

1911

631.52
Հ-16



24 SEP 2010

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ ՄԻԱՅԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆՑ

ԳՐԱԴԱՏՎԵՆԱՍՏԱՆ ՄԱՏԵՆԱՅՈՒԹ - ԹԻՒ 1

631-52

7-16

Ճ Ճ Ճ

ՍԵՐՄՆԱՑՈՒՆԵՐՈՒ
ԸՆՏՐՈՒԹԵՆԵՆ ՍՊԱՍՈՒԱԾ
ՕԳՈՒՏՆԵՐԸ



ՊԱՏՐԱՍՏԵՑ

ՄԻՔԱՅԵԼ ՆԱՊԱՆԵԱՆ

Գիւղատնես-Տեսուչ Միացեալ Ընկերութեանց
Կյլիկիոյ ուշանակի վարժարանաց



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ
Ն Շ Ո Ւ Ն - Պ Ա Պ Ի Ե Խ Ա Ն
Կ. Պ Ո Լ Ի Ս
1911

025 932 19
10.07.2013

17.092

ՅԱՌԱՋԱԿԱՆ

Չամ հասարակ եւ ամենուն ծանօթ պարագայ մըն և
Սերմիացուներու ընտրութեան խնդիրը, եւ տակածն,
զիտեմ ինչո՞ւ, ամենուն իից կարեւորութիւնը կը տրոյի
առու: Ամեն մարդ շամ աղեկ զիտ քէ միա՛յն բա հունիք
բա եւ առաս բեր կը սացովի. այնու ամենայնին ընդհան-
րապես անհոգ կը վերաբերուին այդ ընտրութեան հանդիպ
եւ կամ ընտրելու պահուն՝ շամ անկատ եղանակու մը
կը կատարեն այդ ընտրութիւնը:

Այնպիսի երկիրներու մէջ, ուր կամ երկրագործական մաս-
նաւոր հաստատութիւններ (stations agronomiques) Կառա-
ֆարութեան հակողութեան ներքի, նմանօրինակ պարագա-
ներու մէջ ահազին դիւրութիւններ կ'ընձայնն անոնի
ժողովուրդին. նոյնպէս, ծանօթ ժակար-սունները պատ-
րաս հոգածութեամբ մը կը ցանկն ըս կարի մասնուր եւ
արուեստական ընտրականութեամբ մը (élection artificielle)
բա սերմանցուներ հայրայթել իրենց յաճախորդներուն, քե-
զիտ այս պարագան կրնայ այնան սիստեմական ըլլագ: Բայց
մէր երկրի երկրագործական շշանակներուն մէջ այդ տեսակ
հաստատութեանց բացարձակ զբութիւնը եւ հողագործ
դասակարգին սերմանցուներու ընտրութեան մերուներուն
նկատմամբ ունեցած զիտութիւնը ու անոնց աղեկ կամ զիշ
հետեւանելներուն մասին զարակար մը ցունենալը մասնա-
ւոր կարեւորութիւն մը կ'ընձայնն խնդրին: Հետեւարա-
ռուն աղ գրուի շամ յէ այս միարին վրայ:



178-67

Ուսի, հետեւով եւրոպական նշանաւոր բուսաբան-
հոդագետներու փորձերուն եւ թեղադրութեանց, ներկայ
գրիոյլը գրելու դրդուեցամբ օգտակար ձեռնարկ մը ընելու
վասահորեամբ, ինչ որ ներկայս գրողին եւ հրատարակող
Մարտինյան միաև փարձաւորթիւնը պիտի ըլլայ :



ՍԵՐՄՆԱՑՈՒՆԵՐՈՒ

ԸՆՏՐՈՒԹԵՆՔՆ ՍՊԱՍՈՒԱԾ ՕԳՈՒՏՆԵՐԸ



Ա. — ԱՌԵԽՏԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՍԻԶԲՈՒՆՔԸ.

Ապրոլ էակները — կենդանի կամ բոյս — բնա-
շրջումի օրէնքով միշտ վախճառվեան ենթակայ
ըլլալով, յաճախ վտանգի ներքեւ գտնուած են իրենց
նմանով և կամ այլասեռ բոյսերու կամ կենդանեաց
պատճառաւ :

Ապրին ու յառաջդիմելը յաւիտենական մրցու-
մի, կոփուի և լտագոյն յարմարումներու արդիւնք
եղած են լոկ :

Գոյութեան անխուսափելի պայմաններն են մրցու-
մը, կոփուը և յարմարումը (adaptation), իրենց աւելի
կամ պակաս յաջողութեամբ, նայելով այդ էակներուն
դիմադրական յատկութեանց տեղական ու շրջապատղ-
հանգամանքներուն հանդէպ, և այն բնական զէնքերուն՝
որով անոնք օժտուած են :

Բոյսերէն ու կենդանիներէն ապրած, ահւած, աճած
և զարգացած են այնպիսիները միայն որ կարողացած
են ոչ միայն չէզոքացնել շրջապատղով թշնամի գոյա-
ցութեանց իրենց համար վնասակար ներգործութիւն-
ները, այլ և յաջողած են լտագոյն կերպով շահա-

Պործել — յաճախ ի վեսս ուրիշներու — միջավայրը , և յարմարիլ տեղական պայմաններուն :

Բնական է ենթադրել , ուրեմն , որ բիւրաւոր բոյսեր ու կենդանիներ՝ որոնք չեն կրցած գոհացնել գոյութեաւ կոփւին այս անհրաժեշտ պահանջները՝ կա՛մ անհատացած են երկրին երեսէն , կա՛մ նուազած և կա՛մ զարգացման ստորին աստիճաններուն մէջ մնալու դատապարտուած :

Ասիկա հետեւանք է բնական ընտրալիանութեան (sélection naturelle) : Ասոր մէջ , ընութիւնը և ապրով էակները — բոյս թէ կենդանի — դէմ դէմի ելած և իրարու հետ կոռուած են՝ իրը գլխաւոր գերակատարներ՝ իրենց գոյութեան և զարգացման կոփւը որ անտարակոյս վերջացած չէ և չի կրնար երբեք վերջացած համարուիլ :

Ապրով էակներու իրերամարտ այս մրցումը և աշխատութիւնը առաջ եկած է անսնց սերնդագործութեամբ յարատեւելու և սննդառութեամբ ապրելու դրգիւն ու պատճառներէն :

Առաջին պարագան — սերնդագործութեամբ յարատեւելու կոփւը — տեղի կ'ունենայ ընդհանրապէս նոյնահասակ էակներու միջեւ , մինչ երկրորդը՝ տարասեռներու մէջ :

Այսպէս , եթէ աչքի առաջ ունենանք վայրի կենդանիները , կը տեսնենք թէ՝ ինչպէս խումբի մը մէջ ամէնէն հզօրը , հուժկուն և ցեղին բոլոր յատկութիւնները իւրացուցած արո՛ւն է որ կը կատարէ սերնդագործութեան պաշտօնը , բոլոր միւս համառակորդները հալածելով՝ մինչեւ որ իրմէ առելի հուժկու և զօրաւոր ուրիշ մը , տապալելով զինքը , իր պաշտօնը ինք ստանձնէ :

Այս իսկ է , ինչպէս ըստնք , սերնդագործութեան մէջ բնական ընտրականութիւնը , ուր ընութիւնը ինք

կը գործէ ի նպաստ տեսակներու ազնուացումին , իրեն յատուկ միջոցներովը :

Բոյսերը և կենդանիները իրենց կեանքը պահելու — այսինքն ապրելու և աճելու — համար հարկաւոր մնունդը կը քալեն երկրէն , անոր հաստատուն , նեղուկ ու կազային մարմիններէն , վերածելով մարսուելու և իւրացուելու վիճակի մը , կամ արգէն իսկ պատրաստ գտնելով զայն :

Այս ակզբենական ձեւէն մեկնած անշուշտ , կեանքի բնաշրջութեան (évolution) ընթացքին մէջ , սննդառութեան այս եղանակը հետզհետէ փոխուելով և էակներու բազմացումին և զօրութեան առջեւ՝ նեղ ու անբաւական գալով , առաջ բերած է ա՛յն պարագան որ անսնք ստիպուած են , ուրիշի մը տեղը գրաւելու կամ իրենց տեղը պահելու համար , ոչ միայն կոռուիլ այլոց դէմ , այլ և նայելով իրենց գիւրութիւններուն , զէնքերուն և առաւելութիւններուն , իրենցմէ տկարները — զերազանցապէս պատրաստի կերակուր — իւրացնելու և ապրելու :

Այս վիճակը ժամանակի և դարերու ընթացքին մէջ ժառանգականութեան օրէնքով հաստատուելով ու հետպէնատէ շեշտուելով , առաջ բերած է երկու դասակարգներ . անսնք որ կ'ապրէին և կ'ապրին ուղղակի ընութիւնէն՝ անկէ առնելով իրենց սննդեան հարկաւոր տարրերը և պէտքերը , և անսնք որ կ'ապրէին ու կ'ապրին թէ՛ մէկով թէ՛ միւսով , այսինքն թէ՛ գործարանաւոր մարմիններով և թէ բնական արտագրութիւններով :

Բոյսերը իրենց սննդը գլխաւորաբար մինուրամբն և հողէն ստանալնուն համար անշարժ են . իրենց ստարին մասերովը հողին մէջ հաստատուած՝ անսնց միջոցաւ . հողին մէջէն զալով կ'առնեն հարկաւոր եղած ջուրը և հանքային նիւթերը , ինչպէս որ իրենց վերի մասերովը՝ տերեւներովը ու կանանչ ձիւղերովը՝ կ'իւրացնեն օդին թթուածինն ու բնածուխր :

Իսկ կենդանիները՝ օժտուած ըլլալով կարգ մը
այնպիսի գործարաններով որոնցմէ զուրկ կը մնան
բոյսերը՝ շարժուն են և կ'ապրին ընդհանրապէս առա-
ջններով, այսինքն բոյսերով, որք՝ ինչպէս յայտնի է՝
աննդառութեան գերազանց հիմք կը կազմեն(1):

Սակայն ինչ որ ուշագրաւ է՝ սա է որ կենդանիները
եւս բաւական չգտնելով բոյսերու այդ հակայ ծառայու-
թրւնը՝ առանց որուն իրենց գոյսութիւնը պիտի չկրնային
պահպանիկ՝ սկսան իրենք եւս իրարու դէմ կռուիլ ու
մըցիլ, ոչ միայն իրարու ձեռքէն խլելու համար բոյսերը
և տունկերը, այլ և զիրսր բզքատելով իրարմով ալ սնա-
նելու համար: Ու եղաւ որ անոնցմէ ոմանք ժամանա-
կի ընթացքին մէջ այնքան զարգացան իրենց կազմովը
և սննդառական գործարաններովը, որ բարորովին հրա-
ժարելով բաւային կերակութներէ՝ շարունակեցին մի
միայն ուրիշ կենդանիներով սնանիլ, բնականաբար
շատ աւելի համեզ և հիւթեղ:

Ահա թէ ի՞նչպէս ծագում առին բաւակերները,
բաւակեր-մասակերները և զուտ մսակերները:

Մարդո, կենդանեաց մէջ ամէնէն աւելի առաջա-
ցածը և կատարելագործեալը, կենդանիներէն անհամե-

(1) Ասիկա ըսել չէ թէ բոլոր բոյսերը ինքնասուն են եւ
չկան այնպիսիներ որ կ'ապրին ի հաշեւ ուրիշ տունկերու եւ կեն-
դանիներու: Մակաբոյ (parasite) եւ Սարցօֆիր բոյսերու առ-
բառը լէգէռն մը կայ որ կ'ապրի միմիայն ի վնաս ուրիշ բոյսերու
եւ կենդանիներու:

Այսպէս են, օրինակի համար, ծաղիկաւոր բոյսերէն զայլուկը
եւ կին (guy) եւ անծաղիկներէն՝ սնկիլիները եւ միերոպները,
Ամսնք միակ տարբերութիւն մը ունին իրարմէ, այսինքն թէ
Մակաբոյծները կ'ապրին ուղղակի ասըրող էակներուն վրայ, ի
վնաս անոնց, իսկ Սարցօֆիրները՝ ընդհակառակն՝ կ'ածին մեռած
մարմնոց վրայ եւ զանոնք մէջտեղէն վերցնելով օգտակար
գործ մը կը տեսնեն:

մատ աւելի բարձր իմացական կարողութեամբ մը
օժտուած, որ դարերու ընթացքին մէջ աիրացած էր
կազմական այլազան յարմարութիւններու, բնական է
թէ շատ կանուխէն սկսելով ձգտած է ապրիլ, մնանիլ,
անիլ ու զարգանալ ուրիշ բոյսերու և կենդաննեաց
կեանքին գինովը և անսնց հաշուայն:

Որորդական նախնական կենցաղէն յետոյ, մարդո
կամաց կամաց թողով իր թափառայած ու վայրենի
վիճակը, տակաւ հաստատաբնակ դառնալուն հետ
մէկտեղ ջանացած է իր ապրուստին և սննդեան
հայթայթումին ծառայող բոյսերն ու կենդանիները իրենց
բնական՝ այսինքն վայրենի՝ վիճակէն ազատել և յատ-
կապէս զանոնք իրեն համար մշակիլ ու պահպանել
մասնաւոր խնամքներով:

Երկրագործութեան սկիզբն է ասիկա, ուրիշ յետոյ
կը սկսի հողագործութեան ու անամնաբուժութեան, և
կամ՝ ինչպէս կ'ըսեն՝ գիւղատնտեսութեան արուեստը, որ
ուրիշ նստատկ չունի, եթէ ոչ իր մշակած բոյսերէն
ու պահպանած կենդանիներէն նուազագոյն աշխատու-
թեամբ մը և քիչ ծախսով և շատ և լաւ արդիւնք ձեռք
բերել ու զանոնք աւելի ի վիճակի և յարմար գարձնել
իրենց համար առաջադրուած նպատակներուն:

Բնական ընարականութիւնն յետոյ, ահա մարդու,
և կամ՝ ուրիշ բառով՝ արհեստական ընթրականութիւնն է
ուրիմի պատճառը այժմու ծանօթ կենդանեաց ու գոր-
ծածական բոյսերուն և տունկերուն փոխուած, կամա-
րելագործուած ու ազնուացած վիճակին, որ շատ ան-
գամ գլխովին կը տարբերէ զանոնք իրենց սկզբնական
կամ վայրի տեսակներէն:

Երկրագործական արտադրութիւնները — բոյս թէ
կենդանի — արդարեւ նոյնը չեն և չէին կրնար ըլլալ
ինչ որ էին ի հոումն, մարդուն աշխատութիւնը գեռ-
չմիջամտած: Դարերու հոլովումին մէջ, այդ աշխա-

տութիւնը, թէև յամր և յաճախ անզգալի՝ բայց երբեմն ալ ընդուտ սստումներով՝ փոփոխութիւններ մտցուցած է անոնց գոյութեան մէջ, զգալապէս ազդելով անոնց վիճակին վրայ:

Եւ այսպէս, ընութեան հետ մարդն ալ՝ նախապատմական երկրագործէն սկսելով մինչեւ այժմու գիտնական գիւղատնտեսը՝ իրենց ջանքը և բաժինը բերած են յիշեալ փոփոխութեանց մէջ, ուր անոնցմէ իւրաքանչիւրը տուած է իր դրոշմը. կատարելագործութիւնը, որքան ալ ան եղած ըլլայ փոքր և աննշան:

Ա. — Բ. Ն. Տ. Ա. Կ. Ա. Ռ. Ի. Թ. Ե. Ա. Ն. Ն. Պ. Ս. Ա. Կ. Բ.

Գիւղատնտեսական գիտութեանց ջանքը կը կայ յանայ ուրեմն, յատուկ սիստէմով մը, գիտակցաբար և որոշուած նպատակի մը համաձայն, կատարելագործել ընտանի կենդանեաց և մշակելի բոյսերուն այն ամէն տեսակները որոնք կոչուած են ո և է կերպով ծառայութիւն մը մատուցանել մարդկութեան և քաղաքակըրթութեան:

Ատոնց մեզ ընծայած այդ ծառայութիւնները ընականաբար միատեսակ չեն և չեն կրնար ըլլալ, առուած ըլլալով պահանջներու պիտիսութիւնը: Եւ ընտրականութիւնը՝ այս պարագաներուն տակ՝ որոշեղանակի մը հետեւած է զարդացնելու, չեցտելու և հոստատելու համար կենդանիներու և բոյսերու մէջ այն յատկութիւնները ընդհանրապէս՝ որոնցմով միայն անոնք մեզի օգտակար կրնան ըլլալ:

Այսպէս՝ յիշենք օրինակի համար՝ ցորենը, նմանօրինակ արմատիքները և բակլան, ոսովը ևալլն: Ատոնց մշակութեան մէջ երկրագործին կամ հողագէտին ջանքերը

ուղղուած ըլլալով անոնց սերմիկներուն կամ հատիկներուն պիտիսութեանը, մեծութեանն ու որակին, բնաւել կամ շատ քիչ ուշադրութիւն արուած է անոնց միւս մասերուն — ցօղունին, սերեւին կամ արմատին:

Գետնափնինամրին արտաքին մասերը և հունտերը երկրագործը անտարբեկ կը ձգեն. անիկա միայն այդ տունկին արմատներուն վրայ բուսած ուռիկեներու (tubercules) մեծութեամբը, նշայի հարատութեամբը և դիմացկունութեամբը կը հետաքրքրուի:

Պատուներուն մէջ, ծառերուն ձեւը, տերեւներուն տեսակը՝ և արմատները կարեւորութիւն մը չեն ընծայեր: Մարդս կը փնտոէ միայն պատուներուն յատկութիւնները, անուշութիւնը, գիւղամարսութիւնը, համը, առատութիւնը ևն: Անոնց սերմերուն ձեւն ու քանակութիւնը նոյնպէս չի հետաքրքրեր պարտիզպանը:

Ծաղկեմշակութեան մէջ, բնականաբար ծալիկն ու տերեւներն անը մեր ուշագրութիւնը գրաւովը: Անոնց գեղեցկութիւնը, հոտաւէտութիւնը, բազմազանութիւնն ու գոյներն են որ կը շահագրգռեն ծալկեմշակը, որով ո՛չ պատովր, ո՛չ սերմերուն տեսակը և ոչ ալ արմատներուն ձեւը կարեւորութիւն ունին իրեն համար:

Սոխի ու սիստորի նման տունկերուն մէջ, ընդհակառակն, մարդս հետամուտ է անոնց արմատն վերեւը աճով կոճղէզներուն (bulbes) և տերեւներուն — այսինքն ուտելի մասերուն, և չի հետաքրքրուիր ո՛չ անոնց թելանման արմատներուն և ոչ ալ սերմերուն ձեւավը:

Ատաղձածառերուն և անտառափայտերուն համար, ընդհակառակն, անտառաբանը կը ջանայ ուղիղ, բարձր և առողջ ծառեր ունենալ, յարմար կահագործութեան, բնակարաններու շինութեան և այլն: Անոնց պատովր կարեւոր արժէք մը ընծայեր իրեն:

Ճակնդեղին մէջ՝ արմատներուն մեծութիւնը և

քաղցրութիւնը միայն կը փնտռէ հողագործը, ինչպէս որ ծխախոտին՝ տերեւներու մեծութիւնը, նրբութիւնը և հոտը, կաղամբին՝ տերեւներու առատութիւնը, թարմութիւնը և համեղութիւնը, կանեփին՝ կեղեւի հիւսուածաթելերը, որակը և քանակը, տորոնին՝ արմատներու գունաւորութիւնը, ճարակաբոյսերուն՝ համեղութիւնը, մառատութիւնը, անողաբարութեան աստիճանը և առատութիւնը, բամպակին՝ պատիճներու (capsules) առատութիւնը և թելիկներու երկարութիւնը ու նրբութիւնը, սուսամին, ձիթենին և դափնիին՝ իւլաշատութիւնը, ափօնին՝ ճիւթին առատութիւնը և զօրեզութիւնը, և այն և այն։ Ահա՛, ինչ որ կը փնտռուին օգտակար բայսերուն մէջ, նայելով անոնց տեսակներուն, յատկութեամոց և այդ յատկութեամոց ինչ կերպով և ինչու համար գործածութեամը։

Կան թէկիմ խօսելով արուեստական կամ մարդու ձեռամբ կատարուած ընարականութեան վրայ, կ'ըսէ,

«Կարդ մը բայսերու գոյութեան կռիւին մէջ մարդու միջամտութիւնը ուրիշ նպատակ չունի, իթէ ոչ զայն իր բնական ընթացքէն շեղելով իր օգուտին տեսակէտովը ուղղել։ Այսպէս ալ, միեւնոյն նախնական տեսակէն սերած մշակելի բոյսի մը զանազան տեսակներուն բնութիւնը, կազմութիւնը, յարմարութիւնները յաճախ կապուած են և հետեւանք են այն նպատակին որուն ձգտած է հողագործը և զոր ուզած է տալ անոնց։

Մշակուած ցորենները, կը շարունակէ թէկիմ, իրենց ցողուններուն և տերեւններուն ձեւովը մարդը անտարբեր կը թողուն, բայց անոնք խորապէս կը տարբերին իրարմէ իրենց հատիկներուն տեսակներովը, մեծութեամբ, նշայի (amidon) կամ սնձանի (gluten) հարբստութեամբը, ու ատոնք են միայն որ կը հետաքրքրեն հողագործը։

Կաղամբներու անսակառները, ընդհակառակին, շատ քիչ կը տարբերին իրենց սերմիկներուն, պառուղին և ծաղկիկներուն մէջ որոնք մեզ անապարբեր կը թողուն, բայց անոնք մեծապէս վոխուած են ու կը տարբերին իրարմէ իրենց այն մասերովը զորս մենք իր կանաչելէն կը գործածենք, որպէս և իրենց համեղութեամբը, մասութեամբը, թարմութեամբն ու մեծութեամբը որոնցմով կը հետաքրքրուինք։

Ճակնդեղը իր տերեւններովը քիչ կը տարբերի, մինչ հակուակին է իր մաստ արմատն մեծութեամբը, շաքարութեամբը, ձեւովին ու գոյնովը։

Վերջապէս ծաղկեմշակութեան մէջ ալ, գլխաւորաբար ծաղկներն են մեզ հետաքրքրովը, իրենց գունաւոր շափրակներուն (corollas) զանազանութեամբը և ձևերովը՝ որոնք բայսի բայս խորապէս կը տարբերին։ Ծաղկեմշակութեան մէջ մարդուա նպատակը եղած է ուրեմն զարգացնել ծաղկներուն ձևը, գոյնը, հոտը, մեծութիւնը ևն։

Մշակուած բայսերու այս ձեւափոխութիւններուն կամ անոնց յատկութեանց այս փոփոխութիւններուն և մարդուա ձգտումներուն մէջ գանուած սերտ կապը դիւրութեամբ կը բացատրուի, կը յարէ վ., թէկիմ։

Մարդս, նախնական շրջաններէն մինչեւ հիմա մշակած ու զարգացուցած է մասնաւորապէս այն տունկերը միայն, որոնք իրենց ու և է մէկ յատկութեամբ՝ աւելի քան մէկ ուրիշը՝ կրնային իր կարիքներէն մէկուն գոհացում տալ։ Այսպէս, բազմաթիւ բայսերու մէջ, անիկա ընտրած է գլխաւորաբար անոնք միայն, որոնք իր ու և է մէկ պէտքին ու փափաքին աւելի կը յարմարին, և հետեւաբար զանոնք, հետզհետէ և շարունակաբար, նոյն այդ նպատակաւ մշակած է։

Ցաջորդական շրջաններու մէջ պատահած է որ անոնց մէ մէկ քանինները միւսներէն լաւագոյն արդիւնք տուած

են՝ վնատռուած տեսակէտէն, որով մարդն ալ բնական է աւելի ուժ տուած է՝ համասեռ տեսակներու մէջ՝ ատոնց մասնաւորապէս, և զանոնք գործածած է յետագայ մշակութեանց համար իբր սերմեացու. ինչ որ բնականաբար տարբերութիւններ յառաջ բերած է այդ տեսակին մէջ իր նախատեսակներուն վրայ:

Այս եղանակաւ մշտկուած բոյսերուն մէջ, մարդուն փափաքած և հետապնդած յատկութիւնները աճած և զարգացած են շարունակաբար և հետզհետէ. ի վետ միւս յատկութեանց: Պատահած է, անշուշտ, որ այդ տեսակներուն մէջ բոյսերու ուրիշ յատկութիւններ եւս փոխուած են, բայց որովհետեւ մարդս անսնց պէտք չունենալուն համար ուշադիր և հետեւող եղած չէ, բնական է հետեւցնել թէ այդ յատկութիւնները սփուդագիրք խնամքէ զուրիկ մնալով՝ չեն կրցած տեսական զարգացում մը ունենալ, կասած են կամ կորսուած:

Արհեստական ընտրականութիւնը (sélection artificielle) ուրեմն մշակուած բոյսերու տեսակի փոփոխութեանց մեծագոյն ազդակն եղած է, և մարդը, մեթսափիկ կերպով մը կառավարելով այդ ուղղութիւնները, զանոնք ուղղած է անսնց ընծայած յարմարութեանց համաձայն՝ իր պէտքերուն գոհացում տալու եղանակով մը:

Այս առթիւ, իբր միջանկեալ ըսենք նաև թէ այն առանկերը՝ զօրս մարդս իր պէտքերուն գործածելու համար այդ եղանակով զարգացնելէ վերջ լքած է յետոյ՝ յաջորդաբար կորսնցնելով իրենց ստացական այդ յատկութիւնները, կամաց կամաց իրենց բնական վիճակին կը գտանան նորէն (atavisme): ինչ որ կ'ապացուցանէ թէ ո և է առնկ, որքա՞ն ալ իր բնական վիճակին ելլելով փոփոխութեանց ենթարկուի, այդ երեւայթն իր կեանքին մէջ տարականնուու-

թիւն մը (anomalie) ըլլալով, պատճառը գաղրելուն և ինքզինքին թողուածին պէս, նորէն իր հին և նախնական վիճակին կը ձգտի: Այս երեւայթը ընտանի կենդանիներուն մէջ ալ կը տեսնուի յաճախի»:

Ընտրականութեան մասին ինչ որ ըսինք բոյսերու համար, միևնոյն օրինակները կրնանք յիշել նաեւ ընտանի կենդանիներու համար:

Տունկերու նման՝ կենդանիներէն մէկ մասը եւս ընտանեցուուած կը պահուին և կ'ազնուացուին, հետեւելով իրենց ընծայած յատկութեանց և այդ տեսակէտպվ իրենցմէ սպասուած օգուտներուն:

Այսպէս, օրինակի համար, մարդուս քաղաքակիթական ջանքերուն մեծագոյն ստատար և օգտակար եղող կենդանիներէն ձին, կը ֆնտուուի և կը մեծցուի, պարագային համաձայն՝ իբր բեռնաքարչ, կառաքարչ, բեռնակիր և հեծնելիք: Ուստի և ամէն ատեն ջանք եղած է ուժ տալ ձիուն մէջ այն յատկութեանց որ կը յարմարին իրմէ սպասուած ծառայութիւններուն Այսպէս, հեծնելու և վազելու ձիերու մէջ ոտքի նրբութիւն, իրանի թեւթեւութիւն, եայն, իսկ կառաքարչներու և բեռնաքարչներու մէջ, ընդհակառակին, յաղթանդամութիւն և ոտքերու հաստութիւն կը ֆնտուին միշտ:

Ծունը, այնքան բազմատեսակ, թէեւ սերած միեւնոյն նախատեսակին, կը ֆնտուուի իր հաւատարմութեան և անձնութիւններն համար, և իբր այդ անային սիրելի և գգուելի անսառուն մըն է: Գիւղերու մէջ և հօտերու համար սակայն, չեն պահեր փոքրանասակ չուներ, և ոչ ալ այդ մեծ տեսակներէն՝ տառներու մէջ կը պահենք:

Ո՛չ ձին և եշը, ոչ ալ չունն ու կտառւն չենք պահեր իրենց միան և հայթայթելիք սնունդին յատկութիւններուն համար, մինչ եզր, կովը, ոչսարը, այծը, խոզը ելն, կը պահուին, տեղին համաձայն, եղը իր

միսին, կովր՝ միսին ու կաթին, ոչխարը և այծը՝ միսին ու կաթին, և խոզը՝ միսին ու ճարպին համար :

Հաւը և նմանները կը պահնաք իրենց միսին ու հաւկիթին համար, շերամը՝ իր մետաքսին համար, մեղսւն՝ մեղրին, դեղձանիկն՝ իր երգին համար :

Ուղար, տօթակէզ անապատներու մէջ, ծարաւի և անօթութեան տոկացող իր թանկագին յատկութեամբը էն յարդի անասունն է, ինչպէս որ Սրեղջերուն (Renne) հիւսիսի սառնամանեաց մէջ էն օգտակար կենդանին է :

Եւ այս ամէնը, որուն օրինակները թուելը մեզ շատ հեռուները պիտի տանէր, փնտուուած են, կը պահուին ու կը խնամուին՝ օգտուելու համար անոնց ընծայած յարմարութիւններէն՝ ջանալով զօրացնել անոնց մէջ այն յատկութիւնները, որոնցմով անոնք ամէնէն աւելի մարդուս կրնան օգտակար ըլլալ :

Մինչ այս բազմազան տեսակները, իրենց բազմազան ծառայութիւններով, կոչուած են լրացնելու և գոհացնելու մարդկութեան պէտքերն ու կարօտութիւնները, անդին գիւղատնտեսին ն զատակն ալ եղած է և կը ձգտի ըլլալ, միշտ, կարելի եղածին չափ նուազագոյն ծախչով մը և աշխատութեամբ, ստանալ անոնցմէ աւելի, սուելի տեսակ և միշտ աւելի լաւատեսակ արդիւնքներ :

Գ. — ՏՈՒՆԱԵՐՈՒ ԸՆՏՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԵԹՈՑՆԵՐԻ

Տունկերու ընարականութիւնը՝ անտեսական երկրագործութեան տեսակէտով՝ առաջնամկարդ կարեւորութիւն ունեցող խնդիր մըն է :

Երկիրը — հողն — է որ կը մնայ նորէն մարդկութիւնը մնուցանող միջոցը, և բռնացին արտադրութիւններն են սրոնք կոչուած են իրենց բազմազանութեամբը

և պէսպիսութեամբը մարդոց ամենամեծ պէտքերը գոհացնելու :


Ուստի բնական է որ երկրագործը, մանաւանդ տընտեսական այս գժուարին ժամանակներուն մէջ ուր մրցութը և արտադրութեանց սպառումը իրենց ծայրագոյն ասաւ, ճանին հասած են, լրջօրէն խորհի իր արտադրութիւններուն որակին ազնուացման և քանակին բազմացումը աւագ ինդիրներուն վրայ :

Հողն ալ, ամէն բանի նման, գործածութեամբ մաշուելու, հիւծուելու և նոյնիսկ սպառելու ենթակայ է և չի կրնար մշտապէս արտադրել մրատեսակ և միաքանակ կերպով այն բոյսերը զար իրեն կը վստահնէք :

Հող մը՝ որ բնականէն չէ շահագործուած և հնտեւաբար գեռ կոյս մնացած է, հոլ մը՝ որուն ծոցին մէջ սփռուն աննդական նիւթերը խրացնելով սպառած չենք, կարելի է — անշուշտ ժամանակի մը համար — առանց մեծ անդամանութեան, մշտակուիլ և բաւարար արդիւնք տալ : Բայց, գժբաղդաբար, Մայր-Բնութիւնն ալ ենթակայ է ընդհանուր օրէնքներուն, ու երբ հող մը չի նորոգուիր և չի պարենաւորուիր բոյսերու աճումին անհրաժեշտ նիւթերովը, կամաց կամաց կ'իջնայ արտադրութեան իր նուազագոյն աստիճանին, որ տեհն շատ անգամ իր վրայ թափուած ճիգերը, աշխատանքն ու ծախքերը ապարագին կը հանէ : Հողին մնանկութիւնն է աս պարզապէս :

Բուսական արտադրութեանց ազնուացման և կանոնաւորումին պայմաններէն մէկը, և ապահովաբար ամենատաշինը, կը մնայ ուրեմն Վարելահողերուն կանոնաւոր և ներկայական կ'ըլլալ :

1. Պարբերաբար կատարուած խորունկ ներկուաներով, որ ներքին, չշահագործուած աննդական նիւթերը հողին երեսը բնուելով՝ մշտակի բոյսերու արմատներուն



մատշելի կը դարձնէ : Այս գործողութեան ուրիշ մէկ առաւելութիւնն ալ այն է որ վարելահողի (terre arable) խորունկ մասերն ալ օդ կ'առնեն և իր պարունակած կարգ մը հանքային մարմինները կ'օքսիտանան : Խորունկ հերկումներուն ուրիշ մէկ կարեւոր օգուտար կը կայանայ նաև անոր մէջ, որ ատով օտար և վնասակար բոյսերու հունաերը հողին խորը կը միրճուին և արմատներն ալ արեւին բերուելով կը չորնան, որով հողը կը մաքրուի :

2. Փոփոխակի-Մշակութեամբ հողին պարունակած ամէն տեսակ անուցիչ նիւթերը կանոնաւոր և սիսդեմադիք կերպավ մը շահագործելով : Այսինքն, որպէս զի նոյն հողին զանազան անուցիչ նիւթերը օգտակարապէս արդիւնաւորուին, իրարու ետեւէ ամէն տարի պէտք չէ ցանել մի՛շտ միեւնայն տեսակի բայսը, այլ տարրեր տեսակէ այնպիսի բոյսեր որոնք հողէն տարրեր մնունդ պահանջելով՝ զայն չյոդնեցնեն և կանոնաւոր արդիւնք մը ձեռք բերելու դիւրութիւն տան :

Փոփոխակի մշակութեան շրջանը՝ նայելով հողերու տեսակին և պարարտութեան, ու ցանելի բոյսերուն՝ կրնաց ըլլալ 3-8 տարի : Այսինքն, նոյն հողին վրայ միեւնայն տեսակի բոյսը ցանել կարենալու համար, 3-8 տարուայ ուրիշ մոյսերու շրջան մը անցնելու է :

3. Եւ վերջապէս, Վարելանողերը մերոտիկ եղանակով մը պարարտացնելով՝ հանքային և մանաւանդ կենդանական և գործարանական պարարտութիւններով : Վերջիններս այն առաւելութիւնը ունին, որ թէև իրենց ներգործութիւնը առաջիններէն չատ յամբ է, բայց աւելի տեւական է և միանգամայն վարելահողերը ֆիզիքապէս կը բարելաւէ :

Մշակութեանց բարուք վիճակը մեծ մասամբ այս ընդհանուր կանոններուն գործադրութենէն կախուած

ըլլալով հանդերձ կախուած է նաև ուրիշ ոչ նուազ կարեւոր միջոցէ մը, որ կապ չունենալով հանդերձ վերսիշեալներուն հետ, իր կիրառումը նոյնպէս անհրաժեշտ և շահարեր է :

Առիկա՝ արուեստական, բայց մերուաւոր լնտրականուրիւնն է:

Այս վերջին եղանակու կատարուած բոյսերու ազնուացմամբը և մեզի հարկաւոր եղանական զանազան մասերուն ճոխացմամբ՝ կարելի դարձած է զգալի և մեծապէս տարրեր արդիւնքներ ստանալ :

Այսպէս, օրինակի համար, առնենք ճակնդեղը (het-terave) որուն մէկ քանի տեսակները այսօր Եւրոպացի մէջ շինուող շաքարին նախնական ամենակարեւոր նիւթը կը կազմեն : Սակայն այս առնելու որ առաջները իրեն սովորական վիճակին մէջ հազիւ 80% շաքար կը պարունակէր, այսօր, ընտրականութեան շնորհիւ բարեւուելով, կը պարունակէ մինչիւ 20% և աւելի շաքարահիւթ, ինչպէս կարգ մը գերմանական տեսակները :

Եթէ նկատի առնենք արտադրութիւնը և սպառումը շաքարի այն ահազին քանակութեան, որ այս օգտակար տունիկին միջոցաւ կ'ստացուի, ընտրականութեամբ ձեռք բերուած շաքարահիւթի այս կարեւոր տարրերութիւնը մեծապէս աչքի պիտի զարիէ :

Ահա թէ ինչպէս կը նկարագրէ կտմօն կէն, ծանօթբուսաբնը, շաքարցու ճակնդեղներուն մէջէն լաւ սերմիացուներու ընտրութիւնը :

Աշնան, երբ ճակնդեղը համար, հողագործը իր շաքարուտ տեսակներուն մէջէն որպէս սերմիացու պէտք է ընտրէ ոչ թէ ամէնէն՝ մեծերը, այլ անոնք որ աւելի խիս (dense) են և իրենց մեծութեան համեմատութեամբ աւելի ծանր կը կըռեն :

Աւութիւննին հասկնալու համար աղջուրի մէջ կ'ընկլմէն զանոնք և անոնք, որ ամէնէն շատ ու շուտ յատակը կ'երթան, ամէնէն խիտը կ'ըլլան: Եւ փորձը ցուցուցած է որ ամէնէն աւելի շաքար պարունակողները նոյնպէս ամէնէն աւելի խիտ կ'ըլլան:

Ստով ալ չբաւականանալով, աւելի ուշադիրները այդ ճակնդելներուն վրայ փոքրիկ ծակ մը կը բանան, միջուկը կը քաշեն կը հանեն, և լուծելով՝ անոր շաքարի տարօղութիւնը կը գտնեն: Յետոյ անոնցմէ ամէնէն անուշները ձմեռ եղանակին լաւ պայմաններու մէջ պահելով, գարնան կրկին կը անկեն, որ այս անշգամ հունա արտադրեն: Ճակնդելը, ինչպէս նաև կարգ մը ուրիշ բոյսեր, երկու տարին մէկ անդամ միայն հունա կ'արտադրեն, և ատոր համար կը կոչուին երկտարեալ (plantes bisannuelles):

Լաւ ինսամուած և աղէկ հողի մէջ վերատնկուած այս սերմնացուները բնական է որ ատակ ըլլան աւելի շատ քանակութեամբ շաքար պարունակող ճակնդեղներ հասցնելու:

Ուշագիր ըլլալու է սակայն այս եղանակաւ ստացուած հունակը չցանելու հասարակ և չընարուած տեսակներէ առաջացած հունակը հետ խառն: Որովհետեւ անոնց ծաղիկներուն խառն արգասաւորումէն առաջացած ճակնդեղները կրնան աղէկ ըլլաջողիւ:

Իսկ ընդհակառակն, եթէ կը փափաքուի կենդանեաց կերի սահմանուած (կաթնատու կովերու համար առաջնակարգ սուսնէ մը) ճակնդեղներ ունենալ, որու մէջ բնականաբար որակէն աւելի քանակութիւնն է որ պիտի փնտուի, այս պարագային սերմնացուներու ընարութիւնը պէտք է ընել անոնց մէջ ամէնէն մեծերու և կանոնաւոր ձեւ ունեցող տեսակներու վրայէն:

Միեւնոյն եղանակաւ կ'ըլլայ և ուրիշ տունկերու համար:

Այսպէս, բանջարանոցներու խելացի տէրերը, նայելով փափաքուած յատկութիւններուն, տունկի մը սերմնացուները կ'ընտրեն իրենց նպատակին գոհացում տուող տեսակներէն:

Բանջարելէններու համար կարեւոր պարագաներ են, օրինակի համար, բանակութիւնը, այսինքն շատութիւնը, և արագահասուրթիւնը, առանց յիշելու որակը: Արագահասուրթնան պարագան մանաւանդ մեծապէս շահագրգռական է: Ապաւման և շահու կարեւոր աղբիւր մըն է այնպիսի բանջարելէններ հասցնել և վաճառել, որոնց սովորական եղանակը հասած չէ դեռ: Ուստի, կանոնաւոր ընարուգականութեամբ, այդ նպատակով ընարելով միշտ միւսներէն քիչ մը աւելի կանխահաս սերմնացուները, և շարունակաբար վերընտրելով անոնք միայն որ իրենց տեսակին մէջ միւսներէն աւելի շուտ կը հասնին առանց այլայլու բայսին յատկութիւնները, կարելի եղած է այդ բանջարելէններու կանխահաս տեսակները առաջ բերել և օգտուիլ:

Այս կերպով, կարելի է ունենալ և ձեռք բերել բոյսաբը և տունկերը, որ կանխահաս ըլլալու տեղ ըլլան ի հարկին սովորականէն ոււահիս, միեւնոյն ծաւալին տակ աւելի ծանր ըլլան, հասակով բարձր կամ ցած ըլլան, տարբեր գոյնէ ըլլան, կամ խառնագոյն, այս ու այն տկարութեան ու հիւանդութեանց տոկացող ըլլան են. ևն:

Առնենք այս վերջին պարագան:

Հողագործը եթէ այցելելու ելլէ ածխախտէ, ժանգէ կամ ուրիշ հիւանդութեամբ մը վարակուած իր ցորենի կամ այլ արմատիքի արար, աղէկ և ուշագիր նայած տանը դիւրին պիտի ըլլայ իրեն տեսնել և նկատել որ համաձարակին տանը կը գտնուին արդարեւ այնպիսի տունկեր և ցողուններ, որոնք իրենց կազմին տոկունութեամբը

անվաս մնացած են իրենց շուրջը աւեր սփռող վարակիչ հիւանդութենէն :

Կենդանիներու և մարդոց նման, յայտնի է նոյնպէս կարգ մը բոյսերու համար որ նոյն տեսակէն կարգ մը կազմեր հակամիքրոպական կ'ըլլան և հիւանդութեանց սերմերը չեն յաջողիք մտնել անոնց արեանը մէջ: Եթէ հոն մտնեն ալ, կամ անվաս մնալու կը դատապարտուին, կամ կենդանւոյն ու բոյսին ներքին պաշտպանողական տարրերուն միջոցաւ չէզոքացուելով՝ կ'սովաննուին և կը մարսուին:

Ուրիշն այն կենդանիները և բոյսերը որ աւելի և աւելի լաւ վիճակի մէջ կը պարունակեն այս ինքնապաշտպան տարրերէն, աւելի դիմացկուն կ'ըլլան քան նուազ կամ գէշ վիճակի մէջ ունեցողները:

Սրդ. եթէ այս բնական մխիթարիչ երեւյթը չըլլար, դիւրաւ կարելի է եղբակացնել թէ՛ ո և է համաճարակ մը նոյն երկրին բոլոր բնակչութիւնը պիտի վարանէր, մինչ զիտենք, օրինակի համար, որ շատ վտանգաւոր և վարակիչ հիւանդութեանց միջոցին խոկ, դիշեր ցորեկ հիւանդներու քով ապրող, մտնող ելող անձեր կան, որոնք բնաւ բան չեն ըլլար:

Այժմ մեր նիւթին գառնալով, կը կրկնենք որ եթէ խնամուտ հողագործը ժողվէ իր այդ հիւանդ արտին մէջէն հիւանդութեան դիմացրած ցողունները, և զանոնք հիւանդութեան սերմիկներէն լաւ մը մաքրելով խնամով մը անոնց հատիկները բազմացնէ, մեծ հաւանականութիւն կ'ունենայ որ պիտի յաջողի հիւանդութեանց եթէ ոչ բացարձակապէս, բայց գէթ լաւ դիմացող տեսակներ առաջ բերել:

Այսու ամենայնիւ աւելցնենք սակայն, որ այս կարգի պարագաներու մէջ մի միայն սերմնացուներու այս կերպ ընտրութիւնը բաւական չըլլալով, պէտք է ուշադիր ըլլալ ուրիշ կարգ մը պայմաններու եւս:

Հիւանդութիւնները, կամ աւելի ձիշով, այդ հիւանդութեանց սնկիկները և միքրոպները, դիւրաւ կ'ազդեն ոչ միայն այդ տկարութեանց արամագիր կազմերու և բոյսերաւ վրայ, այլ նաև անոնց վրայ՝ որոնց տերական, սննդական, մթնոլորտական են, պայմանները աննպաստ ըլլալով այդ բայսերուն կանոնաւոր աճումին, մեծապէս կը դիւրացնեն հիւանդութեանց ճարակումը:

Ուստի ջանալով հանդերձ դիմացկուն տեսակներ գտնել, անոնց միջավայրի գէշ պայմանները փոխելու և նպաստաւորելու մասին ալ անհոգ մնալու չէ:

Յայտնի իրողութիւնն մըն է որ համաճարակները ամէնէն տեսելի աղտոտ, գէշ սնանող և հակառողջապահիկ տեղեր ապրող բնակիչներու մէջ կը ծաւալին: Նոյնն է բոյսերու համար ալ Աղքատ հողերու մէջ, ուր տեղային և կիսմայական պայմաններն ևս գոհացուցիչ չեն, միմիայն սերմնացուններու ընտրութիւնը երբեք բաւարար չէ և որքան ալ քիչ չափով գէշ արգիւնք տայ բազմատարար, նոյն այդ սերմնացուններուն վատասերումին պատշաճ պիտի ըլլայ:

Ինչ որ բախնք հիւանդութեանց առթիւ, կարելի է կրկնել նաև ցորեններու պառկելու (verse) պարագային համար: Արմափքներու ցողունները իրարմէ աւելի կամ պակաս դիմացկուն կ'ըլլան, և կան դիմացկուն տեսակներ որ նոյն խոկ շատ խոնաւ տարի մը և խիտ ցանուած ատեն չեն պատկիր:

(1) Յայտնի է որ պառկելը հետեւանք է յաճախ հողին խոնաւութեան, տեղացող անձրեւններուն եւ խիտ ցանուածքին: Ցողունները սաւականաչափ լոյս չի կրնալով ստանալ՝ ձերմակ կը մնան, այսինքն ցողուննին կանաչարմաները լոյսի չի թափանցելէն չի կրնալով զարգանալ, բնածուխի ութերումը թերի կը մնայ ու ցողունները փոխանակ արրանալու՝ դեղնաւուն ու ջրալի կ'ըլլան, եւ ամենափոքը հով մը կամ անձրեւ մը զիրենք կը պառկեցնէ: Այս անպատեհութիւնը այն վնասն ալ ունի, որ այս կարգի տկար ցողուններու արմատներն իրենց պաշտօնը

Ինչ որ է մարդոց և անասուններու , նոյնն է և բոյ-
սերու մէջ . այսպէս , կօլօսուրիւնը (naine , փոքրիկու-
թիւն) , կրնայ ցեղական յատկաւթիւն մը ըլլալ — նզաս-
տաւոր կամ աննպաստ . այդ տարբեր հարց է — որ իբրև
տեսակ մը կը համարուի , երբե՛ք հիւանդագին վիճակ մը :
Բայց երբ նոյն տեսակի բոյս մը , միեւնոյն հողին վրայ և
միեւնոյն պայմաններու մէջ , տարբեր տեսակի արդիւնք
տայ , այս վիճակը բնական ըլլալէ հեռու՝ կա՛մ հետեւ-
անք է ծերեւ և պտղաբերելու անկարողութեան և
կա՛մ , կարողութեան պարագային , պատճառ պիտի
ըլլայ իրեն նման տկար և վատուժ արդիւնք մը արտա-
դրելու : Ամիկա բացորչ է :

Մյու տկար սերմնացուն , իր աձման շրջանին մէջ կա՛մ
կանոնաւոր սնունդ ստացած չէ , կա՛մ բուսային և կեն-
դանական հիւանդութենէ մը վարսակուած է և կա՛մ ,
վիրջապէս , իր կանոնաւոր աճումը արգիլող և նուազե-
ցնոլ ու և է աննպաստ պայմանի մէջ գտնուած է , որով
չի կրնալով իր ցեղին և տեսակին ծայրագոյն լրութեան
աստիճանին հասնիլ , վատասերած , հիւանդ և ճշճիմ
մնացած է :

Միակ միջոցը և ճարը , բերքը փրկելու համար ,
այդ տեսակ տկար տունկերու մէջտեղին վերցուիլի է , ինչ
որ սերմնացուներու ընտրականութեան նպատակին մէկ
մասը կը կազմէ :

Ասոր համար , սերմնացուներու պարզ մաքրութիւնն
իսկ — մաղումը և զօնումը — առաջնակարգ կարեւորու-
թիւն ունի :

Արմաթիքներու և ցորենի համար մասնաւորաբար՝
այս նպատակով կը գործածեն յատկապէս շինուած մաղիչ
և զժիչ մեքենաներ (trieurs) , որոնք մեծածախս չըլլա-
լով հանդերձ , մէկ կամ երկու հատը գիւղի մը հա-
սարակութեան կրնան լիուլի բաւել :

Այս մեքենան ոչ միայն իրարմէ կը ջոկէ վայրկենա-

Ցորենազգիներու ցեղերուն լաւացումը մեծապէս
կախուած է նաեւ սերմնացուներուն կանոնաւոր լիներու-
թեան և մաքրութեան գործէն . մաքրութիւնը ոչ միայն
օսար եւ վիսասակար հունտերէ որոնք զգալապէս կը
նուազեցնեն բերքը և որակը , այլ նաեւ մաքրութիւնը
և ընտրութիւնը ցանուելիք ցորենին՝ ինքն իրեն մէջ :

Եթէ ձեռքերնիս առնենք ափ մը ու և է սերմնա-
ցու ցորեն , դիւրին կ'ըլլայ հստատաել որ այդ ցորենը ,
ինքն իր մէջ , միատեսակ չէ հստակով , կազմով ու ձեւով
(չսայելով որ ան նոյն տեսակին և մրենոյն հողին վրայէն
քաղուած է) , և կարելի է առանց դժուարութեան այդ
սերմնացուն երեք մասերու բաժնել — լաւ , միջակ և
ստորին տեսակներ :

Սրդ , եթէ ենթադրենք որ ստորին սերմնացուէն բան
մը չպիտի ստանանք կամ շատ չնչին արդիւնք մը , միջին
տեսակին՝ լաւին կէս արդիւնքը , դիւրին է հաշուել ուրեմնի
երկրագործին ընելիք կրուստը այս պարագային ,
երբ ան ստիպուած է թէ՛ գէշին և թէ միջակին համար ,
հաւասարապէս նոյն ծախքը՝ և աշխատութիւնը նուիրել
որքան լաւին . մինչդեռ միջին և ստորին տեսակները
լաւին պէս յաջող բերք մը չպիտի արտադրեն . այն
պարզ պատճառով որ այդ սերմնացուները , այդպէս ըլ-
լալու համար , աննպաստ պայմաններու մէջ գտնուած
են և չեն կրնար իրենց կատարեալ հասունութեանը
հասնիլ : Անկատար և տկար էակներէ հնար չէ կա-
տարեալ և առողջ սերունդ մը ստանալ : Ամիկա ընդ-
հանուըր կանոն մըն է :

Քնականն վիճակի մէջ չի կրնալով ի գործ դնել , հասուիները
եւս կոնոնաւոր զարգացումէ զուրկ կը մնան :

Անցողակի ըսենք որ արմաթիքներու պառկիլը առաջ կուգայ
նաեւ , երբ բոյսին ցողունները եւ տերեւները սովորականէն առ-
ուատ ըլլան , բորակածնային պարաբութեանց անհաշիւ եւ չա-
փազանց գործածութենէն :

պէս, ցորենին մեծ, փոքր ու միջակ տեսակները, այլ և
անոր խառնուած քարերը, հողը և օտար հունտերը:

Մեքենան չի գտնուած տեղերը, կարելի է գոհաննալ,
առ հարկի, ուրմնացու արմատիքներու կանոնաւոր և ու-
շադիր մաղումներովը, որոնք եթէ զտիչ մեքենային
առաւելութիւնները և արագութիւնը չունին, սակայն
մասսամբ մը կը գարմաննեն գործին անպատեհութիւնները:

Իսկ ցորենազգիներու մէջ ձեռք բերելու համար
նորանոր տեսակներ, որոնք իրենց զանազան յատկու-
թիւններովը միւսներէն տարբերուին և օգտակար հա-
մարուին, ուրիշ միջոց մըն ալ կը գործածուի, թէն
յամբ՝ բայց վերջին ծայր լու և ապահով:

Հողագործը, ոււնձքէն քիչ առաջ, արակին մէջ պտը-
տելով, ձեռքի մկրատովը խնամով կը կարէ և կը
հաւաքչ՝ ցանքին մէջ իրենց ձեւովը, մեծութեամբը, ա-
ռատութեամբը, որակովը և հիւանդութեանց դիմացկու-
նութեամբը փայլով այն ամէն հասկերը որոնք շա-
տերու մէջ այդ առաւելութիւններով աչքի կը զարնեն:

Այսքանով ալ չբաւականանալով, ուշիմ հողագոր-
ծը այդ հասկերուն վերի և վարի մասերը ևւս ձգելով,
իբր նմոյշ-սերմնացու կը զատէ հասկին մէջտինեները,
որոնք ընդհանրապէս հասկին լաւագոյն հատիկները
կ'ըլլան, և այդ հունաերը հետեւեալ տարին առանձինն
ու մասնաւոր խնամքներով կը ցանէ, նմանները բազ-
մացնելու համար:

Բայց այսքան ուշադրութիւն պահանջող մեթոտիկ
գործ մը կ'ուզե՞ն և կրնա՞ն ընել մեր հողագործները: —
Ահա՛ խնդիրը:

Որքան ալ, սակայն, լու ընտրութիւն ըլլայ արմռ-
տիքներու և առեասարակ միւս բոլոր օգտակար բայսերու
— ինչպէս, օրինակի համար, գետնախնձորի — սերմ-
նացուներու մասին, պէտք է զիտնալ որ միշտ միւնայն

տեղի հողերուն, և երբեմն նոյն իսկ մրեւնոյն գաւառի
հողերուն վրայ, անոնց յաջորդական ցանքը, վասելով
անոնց բարեկաւումի աշխատութեանց, կամաց կամաց
կրնայ այլասերել զանոնք:

Չենք մաներ պատճառներուն խորը: Կը յորդորենք
միայն թէ աւրուիլ սկսով այդ կարգի բայսերուն հուն-
տերը փոխելու է քիչ թէ շատ հեռաւոր տեղերու վրայ
առաջ եկածներով, ուշադիր ըլլալով, բնականարար,
որ անոնք օտար հողային և կիմայական մեծ տարբե-
րութիւններ ներկայացնով տեղերէ չըլլան:

Ուստի խելացի կերպով մը երբեմն երբեմն ի գործ
գնելով սերմնացուներու փոփոխութիւնը և տեղափո-
խութիւնը, անոնց այլասերումին և յոռեփոխումին
դէմը կ'առնուի արդիւնապէս:

Բոյսերու աղնուացումը և կատարելազործումը ձեռք
կը բերուի նաև միեւնոյն բոյսին տարբեր լաւազոյն տե-
սակները իւրարու խառնուած ցանելով: Այս խառնութիւնն
անոնց ծալիկներուն իրարմով փոխարգասաւորութիւնը
առաջ պիտի բերէ նորանոր տեսակներ, որոնք իրենց մէջ
պիտի մարմնացնեն իրենց նախատեսակներուն լաւագոյն
յատկութիւնները:

Այսպէս, օրինակի համար, ըսենք թէ ցորեն մը
ունինք որ մեծահատիկ է ու առատ բերք կուտայ,
բայց ենթակայ է այս ինչ հիւանդութեան՝ պառկելու,
ցրտառութեան ևայն: Ուրիշ սերմնացու մը եւս ու-
նինք, որ նուազ ենթակայ ըլլալով այս կամ այն հի-
ւանդութեան, չունի սակայն միւսին առատութիւնը
և որակը:

Եթէ այդ երկու տեսակները իրարու խառնելով ցա-
նքը, անոնց խառն արգասաւորումէն ծլած հատիկները
պիտի ունենան անոնց երկուքին յատկութիւնները,
այսինքն պիտի ըլլան լաւահատիկ եւ դիմացկուն իիւան-
դութեան դէմ:

Այս եղանակաւ կարելի է իրարու խառնել նաև ուրիշ ամբողջ տեսակ բոյսերու և տունկերու այս ու այն շատկութիւնները, որոնք միեւնոյն տունկին վրայ միամին չեն գտնուուիր: Այս պարագան մասնաւորապէս շատ կը գործածուի ծաղկեմշակութեան մէջ, արտադրելու համար նոյն տեսակի լազմագոյն և բազմատերենւ ծագիկներ:

Աւելցնենք անցողակի թէ ինչպէս կենդանեաց, նոյն պէս և բոյսերու մէջ խառնածիններէ (métisses) և խառն արգասաւորումներէ (croisement) առաջ եկածները միշտ լաւագոյն կ'ըլլան. և այս մեթոսը յաճախակի ի գործ դնելու է, այսինքն նոյն ցեղի տարբեր տեսակներու սերմացուները իրարու խառնելու է, աւելի ազէկ նոր տեսակներ ստանալու համար: Սոյն կարեւոր բնաշխանական երեւոյթին վրայ մենք այսքան մը յիշատաշութեամբ կը բաւականանանք:

Իր գործնական հետեւութիւն, չի մոռնանք ըսել միայն, որ մեթօսիկ խառնուրդ մը չկատարուած տաենն իսկ, երբ ո և է բոյս մը կամ տունկ մը տեսնուի որ խորապէս և բացառաբար կը տարբերի իր միւս նմաններէն՝ և սակայն լաւ և նպատակայարմար կը թուի, ուշադրութեամբ ինամելու, հասցնելու և պահելու է զայն իր սերմացու: Այս կերպով եւս կարելի է սահզել բոլորովին նորանոր տեսակներ:

Բնական այս կարգի զարտուղութիւնները, զսրս հասարակ լեզուով կը կոչենք նրենութիւն (monstruosité), կարծուածէն շատ աւելի կը պատահին, և կենդանեաց մէջ եղանակներէն աւելի տեսական ու հաստատուն կ'ըլլան բոյսերու մէջ:

Մասն բոյսերու համար, եթէ խառն ցանումները օգտաշատ արդիւնքներ առաջ կը բերեն, սակայն կարգ մը տունկերու, մասնաւանդ ծառերու և որթատունկերու համար, բարելաւումի, ազնուացումի կարեւոր ազդակը պատուասն է:

Բարեբաղդաբար, մեր մէջ, ասիկա բաւական հասկցուած ու տարածուած ձեւ մըն է որպէս զի հարկ ըլլայ երկարօրէն ծանրանալ պատուաստին բազմատեսակ օգտատներուն վրայ:

Պատուաստի համար իբր մայրացու պէտք է ընտրել — այսինքն անոնք, որոնց վրայ պատուաստ պիտի ըլլայ — այնպիսի ծառեր, որ նոյն տեսակին վայրենի տեսակը ներկայացնեն: Ասիկա այն առաւելութիւնն ունի որ այդ տեսակի մայրացուն իր բնական վիճակովը աւելի առոյգ և կանոնաւոր է թէւ պատուղը աղէկ ըլլայ: այս մայրացուին վրայ պատուաստելու է նոյն տեսակի՝ իր պատուղին որակովը և քանակովը լաւ ծառերէ առնոււած պատուաստները:

Սմէն ոք գիտէ պատուաստով և առանց պատուաստի ստացուած նոյնատեսակ պատուղներուն և մասնաւորաբար խալովին անագին տարբերութիւնները:

Սակայն յանձնաբարելի չէ անգամ մը պատուաստուած ծառերու պատուղներուն կուտերը գործածել իբր հունիս նոյնատեսակ ծառեր արտադրելու համար: Ասիկա սիսալ բան մը կ'ըլլայ և արդիւնքը յաճախ ոլբալի: Պատուաստը բնական ուղղակի միջոց մը չըլլալով, անկէ տռաջացած սերմերը կանոնաւոր (normal) չեն ըլլար: Տնկելու յատուկ կուտերը բաւն իսկ լաւ և առողջ կազմ ունեցող չի պատաստուած տեսակներէ առնելու է, և ապա մեծնալէ ետք, լաւապատուղ ծառերու պատուաստով զանոնք պատուաստելու է:

Պատուաստի բազմաթիւ ձեւեր կան, որոնց վրայ կ'առնենք սակայն խօսիլ. քանի որ մեր նպատակն գուրս կը մնայ այդ: Ըսենք միայն որ պատուաստը ոչ միայն լաւ պատուղներ, ձիթապատուղ և այլն ստանալու միջոց մըն է անվրէպ, այլ և Եւրոպայի մէջ — Ֆրանսա մասնաւորապէս — Փիլօքսէրայի դէմ պաշտպանուելու

համար ամերիկեան որթատունկի մայրացուներու վրայ կը պատուաստեն տեղական լաւ խաղողներու պատուաստները,

Եւ որովհետեւ ամերիկեան որթատունկերու արձանները անվաս կը տոկան ֆիլոքէրայի աւերումներուն, ատով կարելի եղած է, հնարաւորութեան սահմանին մէջ, պահպանել ֆրանսական այնքա՞ն նշանաւոր գինի արտադրող որթատունկերը :

Ասոնցմէ զատ, մեծապէս կարեւոր է սերմնացուներու տարիք և անոնց պահպանութեան պարագան :

Հունատերու և սերմնացուներու հնութիւնը զգալապէս կը նուազեցնէ անոնց տալիք բերքը և բերքին որակը : Իրաւ է որ, կարգ մը սերմնացուներ աւելի կամ երկար տարիներ կրնան պահել իրենց ծլողական յատկութիւնը, սակայն կարեւոր չափով մը եւս տարուէ տարի կը կորսնցնեն զայն :

Այս կէտք կարեւոր է ուշադրութեան առնել, երբ մանաւանդ դուրսէն պիտի գնուին սերմնացուները : Ուստի հետամուտ ըլլալու է տեղեկութիւններ առնել անոնց թարմութեան մասին և նախորդ տարւոյ բերերեն միայն ընտել սերմնացուները :

Սերմնացուներու պահպանումը նոյնպէս կարեւոր է : Զգուշանալու է զանոնք գնել մութ, խոնաւ, հովանցիկ և զուրա օդի մէջ, տեղերնին բնդհակառակր չոր, օդասուն և բարեխառն ըլլալու է անոնց սաղմերուն շնչառութիւնը և առողջութիւնը պահպանելու համար :

Գետնախնձորի, սոխի, սխտորի նման բայսերու մութ տեղեր պահպանումը այն անպատեհութիւնը ունի նոյնպէս՝ որ մժութիւնը նպաստելով անոնց անժամանակ ծլումին, զանոնք կը թոռմեցնէ և սննդական յատկութիւննին կը պակսեցնէ :

Իսկ խոնաւութիւնը և մութը միասին, պատճառ կ'ըլլան որ սերմնացուները, եթէ անոնք մանաւանդ

ջրալի են, հիւանդութիւններով վարակուին՝ նեխութեան և փտութեան սնկիկներով ծածկուելով :

Իսկ արմատիքներու այն սերմնացուները որ հիւանդարակերէ կուգան. ինչպէս, օրինակի համար, ժանդէ և ածխախտէ վարակուած արտերէ, խոնեմութիւն է զանոնք ցանելէ առաջ, այդ հիւանդութիւնց իրենց փակած սերմրկները սպաննել, հականեխական լուծուածքի մը մէջ ցողելով :

Լուագոյն լուծուածքն է կապոյց ռապով կամ ըլպամանիկով (sulfate de cuivre) պատրաստուածք : Տասը օխա տաք ջուրի մէջ կը լուծեն մօտ եօթանասուն և հինգ տրամ շըպամանիկ և տախտակի վրայ փոռուած սերմնացու ցորենին վրայ թափելով թիակով մը կը խառնեն, մինչեւ որ բոլորն ալ թրջուին, Այսպէս թրջուած ցորենը պարկերով կը ծածկեն և միւս օրը միայն կը ցանեն :

Իսկ զանոնք օտար և վեսակար խոտերու սերմերէ ազատելու համար՝ պէտք է ուշադրութեամբ մաղել մաղերով՝ կամ մաղիչ ու զարչ մեքենայով (trieur), մանաւանդ ցորենը, որ այդ օտար ու գէշ խոտերու զարգացումին շատ նպաստաւոր գետին մըն է :

Կը կրկնենք թէ երբ մանաւոր կամ արուեստական լնարականութիւնը կը դաշըրի ներգործելէ, բայսերը կը ձգախն հետպահէ մօտենալ իրենց նախնական այն հաւասարակշիռ վիճակին, — որ նոյն տեսակին նախսատիպը համարուելով, ամէնէն աւելի հաստատուն կը մնայ, — կամ այն է իրենց վայրենի վիճակին :

Երկրագործական տեսակէտով ասիկա փափաքելի բան մը շըլլալով, խոնամու հողագործը ընդհակառակին չանալու է ոչ միայն ձեռք բերուածք պահպանել, այլ և աւելի աղէկին հասնիլ :

Էտածն կէն այսպէս կ'եղրափակէ ընտրականութեան նողատակը, ունենալ առաջիններեն լաւագոյն յատկութիւններով օժուած բերք մը, զանալ որ այդ յատկու-

Քիւնները աւովի շետքուին, եւ մահաւանդ՝ ուշադիր ըլլալ որ անոնք վատասերումով կրկին չոչնչանան :

Սւելորդ կը համարինք ուրիշ օրինակներու վրայ ծանրանալ : Կրնացինք բազմապատկել անոնց թիւը նետեւելով այս ու այն մշակական տունկին կամ բոյսին : Մենք բառականացանք միայն արտեստական ընտրականութեան սկզբունքը, օրէնքները . կարեւորութիւնը և գլասաւոր կերպերը ցուցնելու, դիւրըմբոնելի օրինակներով և յարակից թելադրութիւններով :

Սւելի մանրամասնութիւն փոքր տեսրակի մը գործը ըլլալէ աւելի իր կոչումն արժանի հողագործին գործն է :

Կ'ընդունինք որ տեսականի մէջ այսքան դիւրին բացատրուած այս կանոնները, գործնականի մէջ նոյն դիւրութեամբ և արագութեամբ չի կրնան գործադրութիւն, Այսո՛, սակայն գիտնալու է որ ընտանի բոյսերու և կենդանեաց ներկայ կատարելագործեալ վիճակը՝ մէկ օրի, մէկ դարու պարտական չենք, այլ տարիներու և դարերու յաջորդական, շարունակական ու սիակէմաղիք աշխատութեանց :

Զէ՞ որ երկրագործին կեանքը և յոյսը աշխատութեան, տոկունութեան և համբերատարութեան, մէջ կը կայանայ : Ուրեմն թո՛ղ ան գիտնայ իր այդ քրտնաշտամշխատութիւնը և համբերութիւնը՝ նելացի գործունէութեամբ մը՝ աւելի օգտաշատ և աւելի անպահով ասկայի մը գրաւականը դարձնել, թէ՛ իր և թէ ընդհանուրի շահուն համար :

Եւ ուրիշ կերպ արդէն համարաւոր չէ :

Գէթ այսօրուայ հողագործը այն առաւելութիւնը ունի, որ արդէն կատարելագործուած բոյսերու և կենդանիներու հանդէպ կը գտնուի — արդիւնք հիներուն և ուրիշներու յոգնաշան տքնութեանց — որոնց համար ինքը ոչինչ ունի ընելիք, եթէ ոչ՝ ուշի ուշով անոնց նետելի ու շարունակել պարզապես, անոնց արդիւնքը քաղելու համար :



17. 092

ՍԵՊՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՄԻԱՅԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

Գիր 1 Գամենկոս